

իմ և զգործս իմ»։ Օրինակեց և հրատաւարակեց Շուշը (թ. Փ. ՓԱ)։ Հրատարարութեց նույն Սըր։ Հ. Ռայխորն լիսական Օրադրի հայ. Ժ. Էջ 334 Ե. Բորէի օրինակութենէ մը։

Գաղղիացի հեղինակին հաւաքած և տեսած, հրատարակութեած և անտիպ արձանագրութիւնք ամբողջ այսշափ են, բայց հնահոգք, օրէ յօր դեռ կը գտննեն ու պիտի

գտննեն բազմաթիւ ուրիշ նոր արձանագրութիւնք այլ, ուրիշ անթիւ հնութեանց հետ մեր սեփական աշխարհի աւերակաց միջէն։ Երանի թէ, ազգային հնախոյզ և հնասէր անձննք ևս ամենայն միջոցներ ձեռքբերնին ունենալով, կարենան դեռ թաքուն մնացած հնութեանց՝ գէթ փոքր հաւաքածոյ մը ունենալ։

ՍԿԶԲՈՒՆՔ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ



ՃԱԿԱԿԱՎՈՅՑ ԲԱՆՔ ՆԵԱՆԱԽՈՅ

ԴԱՍԻԱՐԱԿԱՑ

Ա.

Ընդհանուր տեսութիւն դաստիարակութեան և կրութեան վերայ։

1. առ Դաստիարակենք, խղճմտանքով դաստիարակենք թէ որ դարձընենք աշխերնիտ մեր շուրջը՝ միայն ապահանութիւն կը տեսանենք. ապականութիւն ընտանեկան ներքին բարեկարգութեան, ապականութիւն հասարակաց բարուց, ապականութիւն ընկերական հաստատութեանց։

Ուստինի։

2. առ Եթէ Կ'ուզենք մմեց փրկել, ընդգրը կենք դաստիարակութիւնը. կամ պէտք է անոր փաթթուիլ և կամ կորուիլ։ Մարդկային ընկերութեան գաղաթներն կիյնան, ուրեմն նիմն խախտած է։ Եթէ Կ'ուզենք որ չենքը կանգուն մնայ, հիմք պէտք է նորոշ գել։ Դաստիարակութիւնն զասափարակութիւն. աւո միակ ազդու դեղ ներկայ և առ պազայ չարեաց դէմ, ահա փրկութեան խարիսխն։

Դիշպանակ։

3. առ Արշակ աւելի շարունակութիւն քաղաքածողով ընկերութեան փոքրերը, այնքան աւելի լրասամբ անձինք համոզուած կ'երեւին, թէ մարդկութեան ապագան կախումն ունի մանկութեան քրիստոնէական կրթութենէ։

4. առ Կենդանի էակաց մէջ ամենէն աւելի ընդունակ կատարելագրժանելու մարդ։

այսինքն ամենէն աւելի գալատիարակութեալու. մանաւանդ թէ միակ դաստիարակելին բառին ճիշդ սահմանին մէջ. և օակայն նոյն ինքն է միայն որ գալատիարակութեան պէտք ունի։

Բորբար։

5. առ Մարդու անկեալ վիճակին մէջ ի՞նչ է ներկայապէս։ Մարդու անսակի մը բաղաւ դրեալ չակագրութիւն մը, կենդանի պատերազմ՝ թիրաւի պատերազմ կայ իր ամէն էական մասանց մէջ, մարմնոյ և հօգույ, բանին և կրից, ամենէն աւելի պանուական խորհրդոց և ամենէն աւելի հասարակ բերմանց։

Ի՞նչ է գալատիարակութիւն. մարդուն բարյական կատարելագործութիւնն է. յօրտն կրկին զօրութեանց դէմ կը պատերազմի. տարբեր բացատրութեամբ, բարւոյն յաղ թանակն է մարդկային բնութեան անարդ միտօնմերուն դէմ։

Դոփեն։

6. Դաստիարակութիւնը պարզ և գործանական բան է, որ աւելի խնամք քան սկզբանք, աւելի սէր քան պատուեր կը պահանջ։

Լուանսի։

7. — Դաստիարակութիւնը՝ ու առևնչն աւելի գերմարդկային գործ է, ամէն բանէն վեր պրտին հետ հայրական կերպ մը և և մայրական գործվալից սիրա կը պահանջէն ։

Դանդրիոյ ։

8. — Գաստիարակութիւնը՝ մարդկային ընկերութիւն, քաղաքականութիւն, ազատութիւն, բարօրութիւն, ժողովրդոց բովանդակ կետակը ։

Լուսանի ։

9. — Դաստիարակութիւնն աւելի սիրոյ և առաքինութեանց մթնոլորտ մ'է քան ուսումնական դասախոսութեանց և խրատուց շարք մը. որ կը պատէ և կ'անցնումէ պիսա գին։ գարնան արգասաւոր ցուերուն և արևոտն կեռուցի ճառագայթներուն միարժն ազդեցութեան ներքն ծաղկի և պտղոց նման։

Լրջորդ ։

10. — Դաստիարակութիւնը հոգւոյն ժառանգութիւնն է, բարոյական հարստութիւն մը: Նկատմամբ միւս հարստութեանց կը գնէ զգաստիարակեալն առատութեան և առաջնութեան պայմանաց մէջ. յիրաւի հարուստ է նա մոտաւորական կարգին մէջ: Պօքէն։

11. — Պղատոն դաստիարակութիւնը առանց այնպիսի կրթութիւն՝ որ հեշտ ճամրով կ'առաջնորդէ մանկան մօքին սիրելոր այն բանն որ չափուհու ըլլալին ետքը պինը կառտօրենալ մարդ մը պիտի ընէց ըստ կենաց պայմանին գոր պիտի ընտրի։

Քանդ դաստիարակութիւնը կը կոչի առուեած զարգացունելու ի մարդն այն ամէն կատարելութիւններն՝ որոնց ընդունակ է։

Բարախնիք կը զամարդի զայն իմրէ սովորութիւնները առաքած առուեած ձեմքերդի, անընդհատ գործերով մանաւին կարութիւններն որոշեալ վախճանին ուռ վորութեանց փոխելու եղանակն է, կ'ըսի ։

Ողջախոհ լրադիր մը՝ դաստիարակութիւնը բնութեան սգնելու արուեած կը կոչի. զի անհարթ և անփառ կարողութիւններն իրենց բնական առջդութեան համեմենիտ կը կատարելագործէ ։ ըստ նպատակին դորս ծերու եղանակն անոր գիրացաւներով և փոք վորեցուցաներով։

12. — Դաստիարակութեան առարկան է մարմայ պէտք եղած ոյժն հայրացթեղյ և հոգւոյն ալ այն կատարելութիւնն որուն ենթակայ ։ Պղատոն։

13. — Անդիացոց համար կամքը կազմ մել գաստիարակութեան մեծագոյն գործն

է: Հպատ իրաւամբ կը խորհին՝ թէ կարող մարդոն աւելի կամի քամ գիտէ, կամիլ գիտալորդ գործել գիտնալին անոնց համար բարձրագոյն վախճանն է, առ որ դաստիարար, կութիւնը պարտի առաջնորդէ վամրդակ

Մանտուայի ։

14. — Առանց գաստիարակութեան գիտութիւնը կործ անման գործի մ'է: Դաստիարակութիւն միայն ճշմարտապէս կ'ուսւցանէ պարտքը, գործնականի վերածելով զանոնք։

Իրոյեալ Գորդար ։

15. — Այն գաստիարակութիւնն որ միայն տպաւորելու կը ջանայի առանց զարգացունելու, կը ճնշէ և կ'ընկնէ։ Թումագէու ։

16. — Առանց լաւ դաստիարակութեան գիտնականն ուրիշ բան չէ բայց եթէ իմաստակ մը, փիլիսոփան շինական մը, զինուորն անբան մը։

Զեստրբիդիդ ։

17. — Ուսուցանելն դաստիարակել չէ, և ասոնք իրարմէ այնպէս կը տարբերին, ինչպէս կեղեւն միջուկէն, երևոյթն իրականէն, միջոցն վախճանին։ Ջիլիդա գարոնիքա ։

18. — Մարդկային ընկերութեան ապագան կախումն ունի դաստիարակութենէ, և ըստ բացասարաւթեան հաջափառոր հըսպարականի մը, ոչ թնդանօթն՝ այց դաստիարակութիւնն է հիմա աշխարհին բախտին իրաւարարն ։

Իրօֆէն ։

19. Կա լաւ դաստիարակութիւնը մարդու կային երջանկութեան բուն գիմն է, և ես միշտ հաւատած եմ որ աշխարհս պիտի փետանորոգանի եթէ դաստիարակութիւնն վերանորոգանի։

Լեյպից ։

20. — Գրաւութիարակութիւնը կը կայանայ գիտնական թէ երբ պէտք եւ խամի և երբ ըսկչ այսինքն լրամբեան և կրթութեան վերաց, միշտ գետն է գիտութիւն յարգելու, խորչելոց, տնելոց, և առանձ առարելոց ։

Ժուրչեր ։

21. — Ինչ որ մշակութիւնը երկրիս համար, նորմն է դաստիարակութիւնն հոգւոյն նկատմամբ։ Երբ ոդին չէ մշակուած մամանակին և առաքինութեան արդորուները չէ ընդունածի վիլ նմանի ծոյլ մշակի մը այդպէս իսր յոտի կամաց հակամիաւութեանց հետեւով՝ խաղալիկ պիտի ըլլայ միշտ իւր պիտապիսաց եւ ապասփաց յայտաւայչելիք։

A.R.A.R. @

22. — Ամէն սեղ դաստիարակութիւնն՝ օրէնսդրութեան կարևոր մասերէն մէկը պէտք է համարուի: Ներկայ աղջերն ըստ բաւականի միաբար սրու դիտութեանը կը զրադին, և մարդու բարբեր կազմող դաստիարակութեան՝ շատ քիչ անգամ: Հիները մեզմէ աւելի մասդիր էին այս մասին, այսու պատճառաւ: Իրավանչիւր աղգ առանձին ազգային յատկանիւ մ'ունէր, որ մեզի կը պակի: Մենք միաբար դպրոցին կը ձգինք, և բարեը դիպուածին:

Անկիւր.

23. — Դաստիարակութիւնը, ինչպէս կենաց բոլոր գործերը, սրան զի լաւ ըլլայ, պարտի իւր քնարերգական թախներն ունենալ: Արանց փոփոխութեան՝ անշուռ է և անբանաւոր, փոփոխութիւնը կրնայ կարգին քետ միարանիլ:

Թումագէոյ.

24. — Դաստիարակութիւնն ամենուս համար ամբողջ կենաց գործն է, մինչև գերեզման պարտի շարաւանակուիլ: որովհետեւ մարդս գերազանցօքը կատարելազործաւթեան ընդունակ էակ մ'է: Իւր երկաւոր կենաց ընթացքը պէտք է միշտ անընդհան յատաշադիմութիւն մը ըլլայ, ինչպէս այս ընթացքին վականանը մեծ յեղափոխութիւն մը:

Ժերանդոյ.

25. — Ամէն բարիք դաստիարակութենէ կը սկսի: Ո՞վ որ կը համարի փոխելու զմարդիկ և ազգերը, ինչպէս լրագրի մը ընթերցումը թղթատելով կը փոխաւի, երբեմ շարիբը կը ծանրացումէ, և կ'արգիւր բարձացել կատարելազործաւթիւնը: Հասափարակութենը արէնքն աւելի կարող է, որուն աննիշական ազդեցութիւնը շատ անգամ կամ վասակար կամ անօգուտ կ'ըլլայ: իսկ միջնորդականն որչափ որ կարեռի այնչափ առդիւրին է:

Թումագէոյ.

26. — Ժողովրդեան մը կենացն և ապագան դաստիարակութենէ կախաւմն ունի: Արանց դաստիարակութեան կայ բազագաւ կանութիւն բարդու ի բնէ բարբառ րու է: և բարութիւնը կը զարգանայ ինաւմուր մշակութեամբ, որուն արուեստը կը

պահանջէ սրբազան փափկութիւն մը այրական ուժոյ հետ: Վայ այն կայսրութեան (Կապոլէսն Գ) որ չզիտնայ դաստիարակել իւր որդիկը: Վայ այն կայսրութեան, որ դաստիարակութիւնը գիտութեան հետ կը շփոթի, և կը համարի թէ բարին յառաջ գոյ գիտութիւններէ և որ և իցէ գրագիտութիւնէ, և թէ շարելով կշռեալ բառերը՝ կարծէ պատրաստել մարդուն և քաղաքացին ոգին:

Լագորդէր.

27. — Դաստիարակութիւնն ամբողջական գործ մ'է: դաստիարակ բառն հաւաքական անուն մ'է որ կը նշանակէ մի և նոյն համատութեան մէջ այն գործին յատկացեալ անձնաց ամբողջութիւնը: Այս հաւաքական և միօրինակ անձնանութիւնը մը ներքե, մանկան իւր երբեակ կենաց մէջ, — մարմնոյ, իմացականութեան և շնորհաց, — որինաւոր անունն տալու համար, հարկաւոր են շատ յաջողակութիւն, տաղանդ, զրութիւն, մասնաւ գիտութիւն և ազգաւութիւն՝ յանհունա փոփական:

Մոնիթո.

28. — Դաստիարակութեան մէջ յոյժ կարելու է գոնել պատշաճ ժամանակը, յորում պէտք է մանկան հոգւոյն վրայ ապդել: այսինքն երբ նա թէ իրմէ և թէ այն անձուկ շրջանակէն գուրս կ'ենէ, ուր իրեն մանկութեան տարիներն անցուցեր է, փնտուելով այն անվախճանը՝ որուն գազափարը կը սկսի իրեն ուրախութիւնի կամ սրտմութիւն պատճուել: Այս վայրիներն երիտասարդի մը աւմենէն կարերըն է գոնել բարեկամ հոգի մը, իրմէ աւելի հասունացեալ, որ խօհեմութեամբ իրեն խորհրդայն զեկն և սրտին եռանդներն առաջնորդէ:

29. — Դաստիարակութիւնը կը սկսի մօր մը առաջին գգուանքէն, ըրթանց վրայ համբուրին գրաշմաժ միջոցին ըսած առաջին խօսքէն, այն ասալին խորհրդէն՝ զոր ձայնի հնչումն, իւր հայեցուածքին փափկութիւնն և փայլն, իւր հոգւոյն ներշնչումն և փշումն՝ առ մոտաց մէջ պիտի արթնցունեն:

Դիւպանուր.

Հ. Ա. Վ. Ս. Անու.